

# ՈՒՐԻՇԻ ՀԱՄԱՐ

(Դրամա 3 արարով)

ԱՆՁԵՐԸ

Հայրը՝ Մինասեան. աշխուժ ծեր մը, կարմիր այտերով, ճերմակ մազերով:

Մարիամ՝ աղջիկը. միջին տարիքով, դիւրագրգիռ. մազերը, հագուստն ու շարժումը թափթփած:

Սիրան՝ քոյրը. միջահասակ, սև մազերով, սև ու պարզ հագուստով, թարմ, բայց բեկուած:

Մուարդ՝ քոյրը. լուրջ ու խելօք աղջիկ մը 17—18 տարեկան: Յակոբ՝ եղբայրը. ազնուականի հովեր, թէ հագուստի, թէ խօսուածքի և թէ շարժումներուն մէջ:

Սահակ՝ Պօղոսեան. փոքրահասակ, գունատ, մեղմ դիմագծերով. նիստ ու կացը ցրիւ:

Տիրունի՝ տարիքոտ նիհար աղջիկ մը. կարծես միշտ հրաման մը տալ կ'ուզէ. միշտ ալ անագին շալ մը ուսերուն:

Օհաննէս՝ Մալեան. թիկնեղ, խոշոր մարդ մը. բաց ու արևառ դիմագծերով:

Արթին աղա՝ կոր չոր ծերուկ մը. քաշ կու գայ հազարով ու աղօթելով:

Տ Ե Ղ Ը

Հին սենեակ մը, հին կահեր: Մէջտեղը մեծ կլոր սեղան մը, լայն լուսամտիկով լամպ մը վրան: Սեղանին քովը մեծ ու խոր կաշի բազկաթոռ մը: Աջ ու ձախ դուռ ու պատուհան: Գլխաւոր մուտքը ճակատէն է, որ սրահը կը տանի:

# ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ

Ա. Տ Ե Ս Ա Ր Ա Ն

Գիշեր է: Միրան նստած է լամպին տակ, մեծ բազկաթոռին մէջ ու կը բանի: Դիմացը սեղանին միւս կողմը կեցած է Սահակ ու Ղլաձգորէն լրագիր մը կը ծալծըլէ:

Սահակ. (Մտածումներուն մէջէն) Ճիշտ է. իրաւունք ունիս: Միրան. Միւսները քեզմէ ինչո՞վ են աւելի:

Սահ. (Ուղղուելով ու լրագիրը նետելով մէկդի) Տես, Միրան, երբ այդպէս կը խօսիս, կարծես իմ վրաս ալ տեսակ մը վստահութիւն կու գայ, կարծես ես ալ կը սկսիմ ուժերուս հաւտալու: Չէ, Միրան, ես ալ ուժ մըն եմ, ես ալ աշխատաւոր մը. թող ըլլա համեստ, թող ըլլա փոքր. Թ'նչ փոյթ: Սրբագրիչ մը. Թ'նչ է որո՞նի կու տայ անոր անունը խմբագրատան մէջ. բայց ամէն մէկ յօդուածի մէջ, ամենքի ալ գրածին մէջ ինծմէ բան մը կայ, կտոր մը: Ճիշտ է, ինչո՞ւս պէտք ուրիշներուն կարծիքը, բայտական է որ դուն կը գնահատես իմ աշխատանքս ալ, իմ հոգիս ալ: Քու գնահատումն է իմ վարձս. միայն քսւ:

Միրան. (Ձեռքի գործը թողած՝ լուրջ ու ուշադիր կը նայի տղուն):

Սահակ. Ի՞նչ եղաւ քեզի. ինչո՞ւ այդպէս տխուր կը նայիս ինծի:

Միրան. (Սթափելով) Տխուր. ո՛չ: Այնպէս. կարծես քիչ մը գլուխս...

Սահակ. Հապա՛ս որ կ'ըսեմ: Դէ, թող, ալ մի՛ բանիլ:

Միրան. Չէ. պէտք է վերջացընեմ. վաղը գալու են տանին:

Սահակ. (Նեղսրտած) Է՛, ամբողջ տունը քու վրայ, բոլոր հոգն ու աշխատանքը ուսիդ, գիշերներն ալ այդ ասեղը: Չէ, ատիկա արդէն բոլորովին աւելորդ է:

Միրան. Որ չբանիմ ծայրը ծայրին չի՞ գար:

(Ներսը աղմուկ էր կուրծքն ալ կը դառնան դէպի կից սենեակը տանող դուռը, որ բիչ մը վերջը կը բացուի ու կը մտնէ Յակոբ գլխարկը գլխին, գաւազանը թեկին տակ, թուղթ մը գալարելով երկու ձեռքով:)

Յակոբ. (Չոր ու կռուան) Ատ քու գործդ չէ: Դուն քու գործիդ խառնուէ: Քայլէ՛, Սահանկ:

Մարիամ. (Սեմի վրայէն չար) Իհարկէ, թողնեն քեզի, որ ամբողջ օրը փոռուիս մէջքիդ ու պառկիս:

Յակոբ. Ա՛, ի՞նչ շատ աշխատող մըն ես, Է:

Մարիամ. Է՛ ես ու դուն մէկ ենք. ես հիւանդ, ինկած կնիկ:

Յակոբ. Հիւանդ, հիւանդ. գլուխնիս ուռեցաւ լսելէն:

Սիրան. (Յանդիմանական) Յակոբ, մեծ քոյրդ է:

Յակոբ. Ո՞վ է անիկա գլխուս դատաւոր դրեք. ամեն դործիս պիտի խառնուի, ամեն բանի մէջ քիթը կոխէ պիտի: (Տարցած, Մարիամին) Եւ վերջապէս ինչացո՞ւ ես դուն հոս, Դուն ստացեր ես քու բաժինդ, կարգուեր պրծեր. գնա՛ քու մարդուդ քովը. ինչո՞ւ ես եկեր մեր վզին նստեր:

Սիրան (Չայրացած ոտքի ցատկելով) Յակոբ, Յակոբ...

Մարիամ (Կրտստած) Չայնդ քեզի քաշէ, լակոտ. դուն դեռ ո՞վ ես որ երեսիս...

\*  
\*\*

(Հայրն ու Նուարդ կը մտնեն ճակտի դռնէն:)

Հայրը. Սա ի՞նչ բան է նորէն:

Մարիամ. Դուրս վռնտէ, հայր, դուրս վռնտէ ատ լիբբը: Դուն... դուն իմ երեսիս... իմ երեսիս... իմ... իմ... (շունչը կը կտրի ու իրեն վատ կը զգայ):

(Սիրան ու Նուարդ վրայ կը վազեն օգնելու ու ներս տանիլ կ'ուզեն:)

Մարիամ. (Ուժեքը հաւաքելով, յենուած քոյրերուն ու թոյլ) Աստուած քեզի ալ իմ օրս ձգէ. դուն ալ ուրիշներուն կարօտ ըլլաս:

Սիրան. Հանգստացի՛ր, հանգստացի՛ր:

(Կը տանին կից սենեակը):

\*  
\*\*

Հայրը. Հիմա դուն քու ըրածիդ կը հաւնի՞ս: Հազիւ էր աս երկու օրը բիչ մը աղէկցեր. հիմա նորէն լաց, դեղ, ջիղեր, իրարանցում:

Յակոբ. Ինքն է սկսողը. ես ի՞նչ ընեմ:

Հայրը. (Կտրուկ) Քեզի ըսեր եմ. ես աղմուկ չեմ սիրեր:

Յակոբ. (Սահակին) Է՛, ես կ'ուզեմ նստիմ զբաղուիմ մեր ազգային հարցերով, խնդիրներով, մտրակեմ ու քննադատեմ մեր կեանքի ախտերը. իսկ անոնք ինձի վաճառականի մը զբասնեակը կոխել կ'ուզեն: (Հռտորական) Ո՛չ:

Հայրը. (Անտարբեր) Բայց պատրաստ ստակը կ'ուտես:

Յակոբ. (Ուսերը ցնցելով) Հ՛ը. զարմանալի էք բոլորդ ալ: Ահա, մօրս թողած աս մէկ տունը չէ՞. ամիսը քանի մը ոսկի կը բերէ. ինչպէս որ դուք անանկ ալ ես: Կարծես թէ իրենք են շիներ:

Հայրը. (Խոժոռ) Աղէկ, աղէկ. ես քեզի հետ զլուխ չունիմ: Միայն նորէն կը կրկնեմ. ես տան մէջ աղմուկ չեմ սիրեր: Հասկըցար. հանգիստ կ'ուզեմ ես:

Յակոբ. Դուք իմ հանգիստս մի խռովէք, ձեր հանգստին ձեռք տուող չկա: (Սահակին) Քալէ, կ'ուշանանք:

Մահալ. (Տխուր, լուռ ու մտածկոտ կը հետեւի անոր:)

Հայրը. (Նստեռուն քիչ մը նայելէն հտրը, ձեռքը թափ կու տայ) Է՛... (Գուրս կողմնակի դնէն):

\*  
\*  
\*

Միւս սենեակէն կը մտնեն Սիրան ու Տիրուհի: Սիրան ուժասպառ ու ձանձրացած դէմքով:

Տիրուհի. (Անտարբեր ըլլալու ջանքով) Աղէկ, աղէկ. սովորական պատմութիւն: Դեռ չվարժեցար:

Սիրան. Ա՛. (կը նետուի աճուրդին) յոգնած եմ, յոգնած եմ:

Տիրուհի. Բան չկայ. ես յոգնած չեմ: (Կը նստի սեղանի առջ) ամբողջ օրը դպրոցն էի. հիմա ալ վերը, այ, այսչափ տետրակ ունիմ սրբագրելու:

Սիրան. (Ինքն իր հետ, ձայնը քաշ տալով, ծանձրոյթով) Եփէ, սրբէ, մաքրէ. երէկ, այսօր, վաղը. և նստէ հոս բանէ, բանէ, բանէ. ինչո՞ւ. ինչո՞ւ ալս բոլորը: Նոյն սենեակը, նոյն պատերը, նոյն հիւանդը, նոյն կոխը, նոյն հոգերը, նոյն մաքերը... Ա՛, ալ յոգնած եմ, յոգնած... (Յանկարծ) Է՛: (Կ'իյնէ կը մօտենայ պատուհանին ու քիչ կը նայի դուրս) Տես, Տիրուհի, տես ի՞նչ բաղդ է՛ ըլլա մարդ հոն, հեռո՞ւն, հեռո՞ւն, հոն սարբերուն վրայ:

Տիրուհի. Իսկ այդ սարբերէն նոր լուր չունի՞ս:

Սիրան. Ի՞նչ:

Տիրուհի. (Ժպտելով) Օհաննէսէդ:

Միրան. (Վշտոտ) Է՛, թո՛ղ կատակը. հիմա սիրտ չունիմ:  
Տիրուհի. Ինչ՞աւ կատակ: Հիմա ինձի ըսել կ'ուզես, որ  
քու զգացումներդ այնպէ՛ս, միայն...

Միրան. (Նեղսիրտ, անյարմար) Է՛, թո՛ղ: (Տարացած) Չգա-  
ցումներ, զգացումներ. ի՞նչ զգացում. ո՛չ մի զգացում: (Կտորրուած)  
Եւ վերջապէս գոնէ դուն գիտես, որ ես կապուած աղջիկ եմ:

Տիրուհի. Հա՛, այդ մէկին արդէն խելքս երբէք չէ հասեր:  
Շիտակ ըսէ, Միրան, դուն լրջօրէն կը մտածես պսակուիս Սա-  
հակի հետ:

Միրան. (Տեսակ մը յուսահատ) Չգիտեմ, չգիտեմ, ոչինչ  
չգիտեմ. թո՛ղ:

Տիրուհի. Բայց ես գիտեմ: Ինչո՞ւ ես խօսք տուեր. սի-  
րուն բան չէ:

Միրան. Ինչո՞ւ. Հապա ի՞նչ ընէի, երբ ամբողջ տարի  
մը շուքի պէս ետեէս կը պտըտէր. երբ գիտէի որ իր միակ ու-  
րախուժիւնը ես եմ աշխարհիս երեսին. անտէր, մեն-մենակ-  
ունի-չունի, մայր մը ունի, կէս խենթ, կէս խելօք: Ինչպէ՞ս  
մերժէի, երբ դողալով, վախվըխելով դէմս ուղղակի հարց դը-  
րաւ: Եւ վերջապէս այն ատենը իմ զգացումներս ալ կարծես  
քիչ մը աւելի ուրիշ տեսակ էին: Չգիտեմ, ի՞նչ եղաւ ինձի  
հետ:

Տիրուհի. (Հեղձոտ) Իրա՞ւ, չգիտե՞ս: (Ոտքի ելնելով, խորհրդ-  
դաւոր) Միրան, հետեւ սրտիդ. գնա՛ ուր քեզի կը կանչէ. ականջ  
դիր ընութեանդ այդ ներքին ձայնին: Ես գիտեմ ինչ կը խօ-  
սիմ. մի խաղար բաղդիդ հետ:

Միրան. Բանդ. ես արդէն բաղդ չունիմ որ:

Տիրուհի. Բաղդդդ եկեր է քու դուռդ. հս ի՞նչ ընեմ, որ  
դուն տեսնել չես ուզեր: Միրան, լսէ ինձի. ներս առ, ներս առ:

Միրան. Է՛, մարդ որ բաղդ ունենայ, անիկա առանց  
իմ ուզելուս ալ, առանց իմ ներս առնելուս տլ, այ, այ, այսպէս  
իմ նստած տեղս (դուռը մատնանիշ) կը բանայ ու ներս կու գայ...

(Յը բացուի դուռը, կը մտնէ Օհաննէս, ետեէն Նուարդ: Երկու աղջիկները  
սպառնալով ու վախցած վեր կը ցատկեն ու քարացած կը նային իրար):

## Բ. Տ Ե Ս Ա Ր Ա Ն

Օհաննէս.—(Երկար կօշիկներ, կարճ ու փակ ժաքէթ, ցած կլոր  
դիւարկ. մամբորդի արտաքին) Ձէի՞ք սպասեր: (Առաջ դալով ջրմ). Բա-  
րև ձեզի, օրիհորդ Միրան:

Տիրուհի. Հա, Սիրան, հիմա ի՞նչ կ'ըսես:

Օհան. Ի՞նչ է պատահեր որ:

Սիրան. (Սթափելով) Ոչ ի՞նչ, ոչ ի՞նչ: (Խօսքը փոխելով) Այդ երբ էք եկեր գիւղէն:

Օհան. Այ, ճիշտ կայարանէն է, որ կու գամ: Թէև խիստ ստիպողական ալ գործ ունիմ, բայց և այնպէս չկրցայ ձեր տան առջևէն անցնիմ առանց հանգիպելու:

Մուարդ. Եւ շատ ալ աղէկ ըրիք:

Տիրուհի. Է՛, ի՞նչպէս էք, տեսնենք. ի՞նչ նորութիւն:

Օհան. Ի՞նչ նորութիւն կ'ուզէք ինձմէ, օրիորդ: Ես գիւղի ու սարի մարդ. հողը պահպանողական տարր է. հողի հետ գործ ունեցողը նորութիւն չունի:

Սիրան. (Կարօտով) Ա՛, երնէ՛կ ձեզի. ս'ի գիտէ ի՞նչ հրաշալի է հիմա հոն ձեր բնութիւնը:

Օհան. Այո. այդ մէկը ճիշտ է: Ի՞նչ որ կայ բոլորը ձեզի՛ քաղցրցիներուդ, միայն բնութիւնը մերն է, բնութիւնը մեզմէ չէք կրնար խլեր. մեծ, բաց, վսեմ բնութիւնը: Ամեն անգամ քաղաքէն վերադարձիս, երբ երկաթուղիէն կ'իջնեմ ու ձիս դէպի ագարակը կը սկսի բարձրանալու մեր սարահարթի կրճքէն, ա՛յ, չգիտէք, ի՞նչ լեցուն ու բուռն զգացում մըն է, որ կ'ուռեցնէ սիրտս. Թարմ, կենսալից ու հպարտութիւն տուող բան մը կայ սարերուն մէջ: Ձեր քաղաքներուն մէջ կարծես մարդ տեսակ մը կը պտտիկնայ կը սեղմուի ու կը կապուի. կեանքն ալ կարծես տեսակ մը կապանքի մէջ է հոս, չունի իր ազատ ընթացքը. ա՛յ, իմ սարերուս վրայ, հոն ուրիշ բան է, հոն ես ազատ եմ. հոն մարդ եմ ես:

Տիրուհի. (Երկմիտ) Բայց և այնպէս կան քաղքի մէջն ալ բաներ որ կը քաշեն ձեզի:

Օհան. (Ժպտուն) Այո. ինչպէս որ կը տեսնէք: (Նուարդին) Բաժակ մը սառը ջուր կը գտնուի:

Մուարդ. Իհարկէ, իոկոյն. (վազելով դուրս):

\*\*

Սիրան. Իսկ ինչպէ՛ս եղաւ այննոր հողերուն պատմութիւնը:

Օհան. Հիմա մասամբ ալ ատոր համար եմ եկած: Հիսնալի գործ է, գիտէք, սքանչելի ծրագիր: Բայց պէտք է իսկոյն չորս-հինգ հազար ոսկի. գնա՛ ու գտի՛ր:

Սիրան. Բայց չէ որ մէկուն համար կ'ըսէինք. մն, որ յանձն էր առեր տայ, եթէ դուք գործը գլուխ բերէք:

Օհան. (ծպտուն) Այ՛ն. բայց բանէն երևաց, որ ծերուկիս հաշիւը քիչ մը բարդ տեսակի էր:

Սիրան. Բձրդ. ի՛նչպէս թէ: Ե՛տ կեցաւ ուրեմն:

Օհան. Ձէ. Տալը, կ'ըսէ, բոլոր սրտովս, կ'ըսէ. կ'ուզեմ ձեզի օգնեմ. բայց գիտէք, կ'ըսէ, պահեր էի աղջկանս օժիտին համար: (Խնդալով) Կ'ըմբռնէք չէ՞:

Սիրան. (ծպտուն) Է՛, ի՛նչ կայ. աւելի աղէկ: (Ծաղրով)

Միթէ աղջիկը այդպէս անպէտքն է:

Օհան. Ո՛չ. Խեղճը, կըթուած:

Տիրուհի. Գուցէ տգեղ:

Օհան. (ծպտուն) Ընդհակառակը:

Սիրան. (Տեսակ մը չարացած) Ուրե՛մն... ուրե՛մն...

Օհան. (Միծաղելով) Ուրեմն ինձի խորհուրդ կու տաք:

Սիրան. Ես... ես ի՛նչ. խորհուրդ տամ, թէ ոչ:

Օհան. Ձէ, ըսէք. ուրեմն ինձի խորհուրդ կու տաք: (ձիշտ անոր աքերուն նայելով) Հձ. չէք պատասխաներ:

Սիրան—(Յանկարծ հատու ու ջղուտ) Այ՛ն, իհարկէ: Ա՛յ, խեղճը, կըթուած, գեղեցիկ, ինչպէս որ կ'ըսէք. վրան ալ օժիտ: Կ'երթաք կը դնէք ձեր նոր հողերը, կ'իրագործէք ձեր ծրագրի-նեը, որ այնքան թանկ է ձեր սրտին: (Բողոքովն ջղուտ) Իհարկէ, իհարկէ. կը զարմանամ, որ դեռ կը վարանիք:

Օհան. Իրմաւ. կը զարմանամք:

\*  
\*\*

Մուսրղ. (Հրամցնելով ջուրը) Տեսէք, սառոյցի պէս:

Օհան. Ա՛յ, շնորհակալ եմ: (Բաժակը ետ տալով կ'ննէ ոտքի. ու Սիրանին) Վաղը կէս օրին մօտ տունն էք:

Սիրան. Ես տունն եմ միշտ, ինչպէս որ գիտէք (ցաւած):

Մուսրղ. Վձյ, արդէն երթա՛լ կ'ուզէք:

Օհան. Այ՛ն, չարածիճի բարեկամուհիս, թէև կը ցաւիմ: (Սիրանին) Գիտէք, ես գիւղը յաճախ կը յիշէի մեր այն ձմեռ գիշերներու երկար խօսակցութիւնները. մյ, հոտ, վառարանին երկու կողմը, լամպի շոյող լոյսին տակ, այնպէս անկեղծ, ջերմ ու քրտանց. կը յիշէք: (Խնդալով) Կարօտեր եմ. վաղը կու գամ, ու կը նստինք, կը խօսինք նորէն անգամ մը. համաձայն էք:

Սիրան. (Ձերմ) Խնդրեմ, խնդրեմ:

Օհան. (Ձերը մեկնելով) Ուրեմն առայժմ ցտեսութիւն:

(Կը բարեւ. ու բոլորն ալ կ'ուղղուին դէպի դուռը. Նուսրղ ու Օհաննէս դուրս. Սիրան դրան մէջ. անորոշ խօսակցութիւն. սիայն Տիրուհի կանգնած է իր տեղը անշարժ:)

\*  
\*\*

*Միրան.* (Ծանր-ծանր հետ կու զայ, կը կանգնի քիչմը սեղանին զը-  
լուխը մտախոհ, վերջը կ'անցնի կը նստի իր սոփորական բազկաթոռին մէջ,  
կը խառնէ կարը տեսակ մը ցրուած, կը վերցնէ բանուածքը, կը հարձա-  
րէ ու կը սկսի բանելու. բայց քիչ-քիչ կը ձգէ ծունգին, ձեռքերը՝ անշարժ,  
աչքերը անձարթ կէտի մը յառած կը մնայ լուռ ու լարուած:)

*Տիրուհի.* (Լուռ կը դիտէ. կամաց կը մտննայ ետեւէն անոր  
բազկաթոռին ու երկու թեւով կը հենուի նոյն բազկաթոռի թիկունքին.  
ցած ու յստակ ձայնով:)

*Միրան.* (Վախցած կ'ուզողու ընդոտ, բարկացած կը նայի  
քովընտի անոր. վերջը տեսակ մը ամաչած կը կախէ զուլխը կրծքին):

*Տիրուհի.* Ուրեմն վա՛ղը:

*Միրան.* Ձգէ ինձի հանգիստ:

*Տիրուհի.* Հանգի՛ստ:

*Միրան.* (Խոր ու երազկոտ): Ա՛խ, եթէ գիտնայիր, ինչ-  
պէս պաշտել կ'ուզէի, ինչպէս սիրել կ'ուզէի ես անիկա:

*Տիրուհի.* Հա՛:

*Միրան.* Ես կ'ուզէի ամբողջ էութիւնս անոր տամ, ամ-  
բողջ հոգիս:

*Տիրուհի.* Որ կ'ըսէի:

*Միրան.* (Յանկարծ հատու եւ ուղղուելով) Ո՛չ, ո՛չ. թո՛ղ: Մը-  
տածելն անգամ գէշ է. ալ ատոր մասին խօսելն անգամ գէշ է.  
Թո՛ղ: (Քիչ լուռ ու երազկոտ) Բայց... որչա՛փ, որչա՛փ աղէկ կ'ըլլար.  
կ'օգնէի ես անոր, կ'աշխատէիք միասին, կ'ոգևորուէիք միա-  
սին, իր սարերուն վրայ, իր բնութեան մէջ, իր աշխատանքին  
հետ, հոն, վերը, բացը, լայն, մինակ... Վայ, ի՛նչ դիւրին է  
երջանիկ դառնալը:

*Տիրուհի.* (Տխուր ու հեզոտ) Այո. դիւրի՛ն:

*Միրան.* (Խայծուած) Է՛, ձգէ, դուն ալ. ի՛նչ ես հոգիս  
մտեր: Պէտք է կտրել, պէտք է խեղդել, պէտք է մոռնալ,  
մոռնալ:

*Տիրուհի.* Իսկ ի՛նչ դիւրին է երջանիկ դառնալը:

*Միրան.* (Յանկարծ աթոռէն վեր ցտկելով ոտքի) Իսկ այս  
տո՛ւնը, իսկ հիւանդ քոյրս, իսկ հայրս. որո՞ւ թողնեմ. մեղք չէ՞  
Նուարդը. հապա Սահմկը. ամենադժբաղդ մարդը կը դառնայ  
աշխարհիս երեսին:

*Տիրուհի.* (Ինքն ալ ուղղուելով աթոռի մէջքէն) Իսկ դո՛ւն,  
իսկ դո՛ւն:

*Միրան.* (Բռունցքները սեղմած քայլ մը դէպի ան) Ի՛նչ կ'ու-

զես, թ'նչ կ'ուզես դուն ինձմէ. հաճոյք կ'ըզգաս ինձի. չարչըր-  
կելէն: Հերթք չէ որքան ես ինքս իմ մէջս կը կռուիմ, ես ին-  
քըս ինձի հետ:

Տիրուհի. (Զայրոյթի շարժումով մը) Զգիտեմ. գիտեմ միայն  
որ քու ըրածդ ապուշութիւն է ու յանցանք:

Միրան. Ի՞նչ:

Տիրուհի. Դուն չորցնել, դուն զոհել կ'ուզես ինչ որ քու  
մէջը կ'ի՛նն է. ինչ որ դուն ես, քու խորհուրդդ, քու էութիւնդ:  
Զգո՛ւշ. վերջը ամբողջ կեանքիդ մէջ յանցանքդ քաւել չես կըր-  
նար: Թո՛ւս թողդը ալ ետ չի դառնար: Զգո՛ւշ, կ'ըսեմ քեզի:  
Նայէ, անկեանք տարիներու ամբողջ շարք մը քաշ կու տաս  
քու ետեւէդ, չլուսցող գիշերներ կը մաշես անկողնիդ մէջ. շուտ  
ու մուռ գալով ու քեզի հարց տալով. «չէ՞ որ ես ալ կարող էի  
ապրելիք» (Քիչ լուռ) Կարող էի: (Մրսկոտ կծկումով մը) Ա՛, այդ  
«էի՛ն», որ մարդուս երակները կը սառցնէ. էի. (զլիսմակ ու  
մտածկոտ) կարող էի...

Միրան. (Մօտ գալով կարեկցոտ) Տիրուհի, Տիրուհի...

Տիրուհի. (Սթափելով՝ յանկարծ) Հնա. իսկ դուն, իսկ դուն  
դեռ կարող ես: Գիտե՛ս, ատ թ'նչ բաղդ է: Հաւատն ինձի, ո՛չ  
հայր, ո՛չ քոյր, ո՛չ աշխատանք, ո՛չ անձնուիրութիւն, ո՛չ այդ  
քու բարութիւնդ, ո՛չ ապուշութիւնդ, ոչ ի՛նչ, ոչ ի՛նչ չի օգներ, ո-  
չ ի՛նչ չի կրնար լեցըներ կնոջ էութեան մէջ այն սոսկալի պա-  
րապը, այն... ան (ձեռքով կը ծածկէ դէմքը. ու յանկարծ բանալով)  
Միրան, կեանքդ կը դառնա ըօս, կ'իսնտ, ծնու: Մի՛ ըներ, մեղք  
ես, հոգիս, մի՛ ըներ: Մտիկ ըրէ խօսքիս. վաղը երբ Օհաննէսը  
գայ՝ քու խօսքդ ուզելու. ելի՛ր, վառէ տանդ բոլոր ճրագները,  
հազի՛ր ամենէն նուրբ ու ամենէն աղնիւ հագուստներդ, գնա  
իւր դէմք ու ըսէ «անն ես»: Վերջը... վերջը (ոգիւորութիւնը թու-  
լանալով) ճրագները կը մարէք միասին: Երբ կեանքի ջահը կը  
վառի ճրագներու պէտք չի կայ: (Քիչ լուռ, կարծես կը մրսի) Դէ՛,  
ես գնամ վեր... տետրակներս սրբագրելու:

(Բոլորովին շալին մէջ կծկուած կ'ի՛նէ դուրս:)

\*  
\*  
\*

Միրան. (Նախ կեցած է անշարժ, վերջը դանգաղ կը քաշէ օր-  
բան-սթոռը բայ լուսամուտին դէմ. կը նստի ծայրին, ձեռքերը ծտլած,  
հայեացքը դուրս ու թաղուած խոր իր մտածմունքին մէջ:)

Հայրը. (Կը մտնէ. վրան գիշերուան երկար վերարկու, զլիսն  
ձերմակ գտակ, հայելու առաջ ինչ որ կը փնտռէ, աչքի տակովը նայելով

աղջկան) նորէն նստեր ես մեն-մենակ. առ ի՞նչ յիմար սովորութիւն ես ըրեր. ի՞նչ կը նայիս հին:

Սիրան. Ոչինչ, հայրիկ. սարերը:

Հայրը. Սարերը. կէս գիշերին սարերը: Մէյ մը ասոր քիթին-բերնին նայեցէք. ի՞նչ կայ, ինչ ունիս:

Սիրան. Չգիտեմ, հայրիկ: (Խնդրելով) Միբոսնեղ է, նեղ:

Հայրը. Դէ, իհարկէ, ամբողջ օրը որ տան մէջը փակուիս: Քեզի որ կ'ըսեմ, գնա քիչ մը դժուար, պըտըտէ, բացուէ...

Սիրան. Ա՛յո, ա՛յո, դժուար, բացը, բացը: (Կը փռուի առնով ու կը սկսի օրուելու, կարծես երազի մէջ, ինքն իրեն հետ խօսելով, ծանր, ընդհատ ու ցրիւ) Դժուար, հեռուն, հեռուն, մարդ ի՞նչ վազոնէն ու սարահարթի կուրծքն իվեր... մեծ, վսեմ ընութեան գիւղը, թարմ ու կենսալից. ու ելնես, ելնես, մինչև... և ըլլա գիշեր, թող ըլլա գիշեր, ո՛չ լոյս, ո՛չ ճրագ: Չէ, հայրիկ, ճրագներու պէտք չի կայ երբ կեանքի ջահը կը վառի:

Հայրը. (Երկիւղով եւ հոգածու կը մօտենայ) Աղջիկ, դուն ջերմ ունիս: Տեսնեմ ձեռքդ:

Սիրան. Ոչինչ, ոչինչ: (Կ'ուզէ յուզումն ու լացը զսպէ, չի կրնար. գէմքը կը ծածկէ ու կը հեծկտայ):

Հայրը. Ի՞նչ է եղեր քեզի, աղջիկս. ի՞նչ ունիս: Ա՛ս էր պակաս: Հանգստացիր, հանգստացիր: (Կը շոյէ զուկար):

## ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

Ա. Տ Ե Մ Ա Ր Ա Ն

Յակոր փռուած է օրրան աթոռին ու կ'օրուի. Մահակ կեցած է պատուհանին տակ: Սեղանի վրան մեծ ափսէի մը մէջ դիզուած են լուացուած պնակներ ու բաժակներ. Սիրան կը սրբէ, կը չորցնէ ու կը դնէ հեղհեղէ պահարանը: Հայրը կեցած է աղջկայ մօտ, ինքը բաճկոնով է, շապիկին թեկը վեր ժողուած ու ամեն մէկ ձեռքը քանի մը հաս գիւրի պարպ շիշեր բռնած:

Հայրը. Դուն ինձի լսէ: Այսօր բոլոր պատրաստութիւններդ կը տեսնես, վաղը առտու կանուխ կ'երկնենք կ'երթանք. գիւղի անուշ օդ է, կը թարմանաս քիչ մը, քոյրս ալ կ'ուրախանայ, փեսաս ալ. այսպէս 10—15 օր մը կը մնանք ու կը դառնանք: Ինձի համար ալ օգտակար է:

Սիրան. (Անփոյթ) Է՛, հայրիկ, բան չունիս:

Հայրը. (Տարցած) Ի՞նչպէս թէ. վաղը միւս օրը որ դուն

ալ երեսու ու հիւրնդնամս. սա ինչի՞ք ես նման. յայտնի է որ ամբողջ գիշերը բուն չես առեր: Ես Արամին հարցուցի. կ'ըսէ ջղային է, զրկեցէք գիւղը հանգստանայ ու ոգ փոխէ:

Սիրան. (Անտարբեր ուսերը կը թօթուէ):

Հայրը. Դուն ալ որ հիւրնդնաս՝ ալ ինչի՞ք կը նմանինք. չէ՞ որ ամեն բան քեզի կը նայի. կը դառնանք ձովը թափելու բան:

Յակոբ. Իսկ հոս, տունը-տեղը ամբողջ երկու շաբաթ: (Ետորով) Ատոր մասին ալ մտածեր ես:

Հայրը. Հոս. հապա դո՛ւն ինչ ես. ահագին մարդ. սորով է վերջապէս. վարձուորնեքուն հետ ինքդ կը կարգադրես, եթէ պէտք եղաւ. ահա պէտքերը կը հոգաս. Նուաբդն ալ կ'օգնէ քեզի. Մարիամն ալ կ'երակուրին կը նայի: (Սիրանին) Դուն այսօր քու հագուստ-մագուստդ պատրաստէ. մնացածը ես գիտեմ: (Իր շիշերուն հետ կ'եննէ դուրս):

\*  
\*\*

Յակոբ. (Ոտրի երնկով, ձեռքերը դրպանը կը մօտենայ քրոջը ու դէմը կը կանգնի) Այսպէս ուրեմն. վաղը կ'երթաք գիւղ. հիւանալի, հիւանալի... (Ֆիլ մը լուս) բայց ինձի նայէ, Սիրան, ատ քու ըրածդ աղուոր բան չէ:

Սիրան. (Աշխատանքը ընդհատելով) Ի՞նչ:

Յակոբ. Աղէկ, աղէկ. մենք իրար կը հասկընանք, չէ: Պիտի գնաս, գնա, միայն, խնդրեմ, ինձի տխմարի տեղ մի դներ:

Սիրան. Ի՞նչ կը խօսիս, Յակոբ:

Յակոբ. Ես արդէն բաւական ժամանակ է՝ նկատեր եմ որ քու մտքինդ ատիկա է: Միւսներու տուած գլխու ցան ալ քեզմէ է. անոնք դրողն ալ դուն ես: Իզո՛ւր. իզո՛ւր. այդպէս դարմանք մի կեղծեր: Ես քեզի ալ, անոնք ալ, այ, այսպէս կարծես ասիս մէջը: Ես ձեր բոլորի մտքերն ալ պարզ կը կարդամ: (Հատիկ-հատիկ) Դուն քու մէջը որոշեր ես գործերդ կարգադրես, ծերուկն ու հիւանդը նետես իմ ու Նուարդի վիզը և ինքդ...

Սիրան. Ամօթ է, ամօթ, տղա:

Յակոբ. Եւ ինքդ հանդիստ գնաս քու քէֆիդ. կընամս ուրանար:

Սիրան. (Վրդովուած բողբոջով) Որ ես... որ ես... (Պահ մը կ'ընդհատէ, շիշտ կը նայի անոր ու յանկարծ փոխուած բոլորովին ու սրբիչը անդին նետելով) Աղէկ, հիմա ըսածդ ինչ է: Այո, ես վըճ-

ուեր եմ թողնեմ ու զնամ քիչ մըն ալ իմ քէֆս նայելու, իմ հանգիստս, իմ ազատութիւնս վայլելու: Ի՞նչ, իրաւունք չունի՞մ. առ ի՞նչպէս է, որ միայն ես իրաւունք չունիմ. միայն ես. ինչո՞ւ:

**Յակոբ.** (Արհամարհանքով) Ա՛հ, իրաւունք, իրաւունք. փախչիս պիտի փախիր. ալ առ խոշոր-խոշոր բառերը ինչացու են: Գնա՛, գնա՛ քու քէֆիդ, քու զուարճութեանդ: Միայն ես քեզի կ'ըսեմ, որ այդ քու ըրածդ կոպիտ եսականութիւն է: Դուն կը կաշկանդես ինձի, առջև քար կը նետես, դուն խանգարել կ'ուզես ինձի ու իմ ծրագիրներս: (Յուսահատ, դրամիկ, Ա՛խ, վա՛ր կը քաշէք դուք ինձի, կը խլէք ազատութիւնս. վա՛ր, վա՛ր, դէպի ձեր տունն ու խանութի մանրիկ-մունրիկ գործերը, դէպի կեանքի այդ ջնչին սև աշխատանքը: Է՛: (Չեղբոյ Թափ կու տայ ու դուրս):

\*  
\*\*

**Սիրան.** (Կանգնած է քարացած):

**Սահակ.** (Կը մտնեայ անոր ու վրդովուած) Սիրտդ մի կտորեր, Սիրան. ուշ մի դներ. դա յիմար է բոլորովին. յիմար ու...

**Սիրան.** Ո՛չ, Յիմարը ես եմ, ես: Ան ի՞նչ յանցանք ունի անիկա հիմա ալ կը պահանջէ միայն ան, ինչ մինչև հիմա տեսեր է ու սորվեր: (Վշտոտ) Վա՛ր կը քաշեմ. մանր, սև աշխատանքի. ես անոր համար վարի մարդ եմ, վարը, վարը:

**Սահակ.** Է՛, թո՛ղ, բան չունի՛ս:

**Սիրան.** Բայց ծանր է, ծանր: (Մտածելով) Է՛յ, այս քանի տարի է մայրիկիս մեռնելը: Ես եմ ատիկա գրկիս մէջ մեծցուցեր. զրկեր եմ ինձի ամեն բանէ. և ի՞նչ յոյսեր, ի՞նչ երազներ. մէկ հատիկ եղբայրս էր: Է՛, որ Աստուած չի տայ՝ չի տար: Երևի իմ ճակտիս ալ ասիկա է գրուած, որ զրկուած մնամ ամեն միտքարանքէ, ամեն բաղդէ:

**Սահակ.** Ո՛չ, Սիրան, մեղք է. մի խօսիր այդպէս: Տես, ես ալ բաղդի մէկ շատ սիրեկանը չեմ ու շատ շատ եմ մտածեր այդ բոլորի վրայ: Ո՛չ. կեանքը այդպէս ամբողջովին չի զրկեր ոչ-ոքին. չէ. ամեն մարդուն բաղդի կտոր մը կայ. կայ, Սիրան: (Յափշտակութեամբ աղչկայ դէմքէն կախուած ու երկիւղած ոգևորութեամբ) Առանց այդ բաղդի կտորին խիստ ծանր, խիստ անիրաւ կը դառնար կեանքը: Ամեն մարդուն բաղդի կտոր մը կայ:

**Սիրան.** (Երկչոտ) Բաղդի կտոր... այո... այո: (Յանկարծ) Եւ եթէ յիմար չես պիտի կը բռնես. ամուր կը փաթթուիս

բաղդի այդ կտորին, ու բաց չես թողներ ոչ մէկ պատճառով:  
Կը մտածես միայն քեզի, քու կեանքդ ու քու սիրտդ:

Սահակ. (Միշտ ողևորուած) Այո, Սիրան. քու կեանքդ,  
քու սիրտդ:

Սիրան. Այ, այն ժամանակ չես ըլլար վարի մարդ. ու  
ոչ-որ ալ չես մտածեր, ոչ ուրիշը, ոչ դիմացինդ:

Սահակ. Այո, ոչ-որ, ոչ ուրիշը, ոչ դիմացինդ:

Սիրան. (Կ'ուղղուի ձիդ, ու ապշած կը նայի պահ մը յամառ)  
Դժճն ես ատիկա ինձի ըսողը, դժճն: Սա երազ է, յիմար ե-  
րազ: (Ջղային չոր ծիծաղով մը կը յննուի սեղանին ու ծակատը բռնելով)  
Ա, գլուխս, գլուխս:

Սահակ. Այո, ես եմ. իրաւ է, միշտ հիմա ես քեզի պաշ-  
տեր եմ քու այդ անձնագոհ, անձնուէր բնաւորութեանդ հա-  
մար. բայց վերջապէս ամեն բան սահման մը ունի: Այ, այդ  
ուրիշները, այդ քու դիմացիներդ ինչպէս կը փոխարինեն քեզի:  
Ես չեմ կրնար այլևս տեսներ, թէ դուն ինչպէս կը տանջուիս  
այս տան մէջ. ալ հերքէ է: Տուր, Սիրան, ձեռքդ ինձի ու ելի՛ր  
երթանք. կապրինք կերպ մը. գիտես, ապրուստս մեծ բան մը  
չէ. թ'նչ փոյթ, կապրինք ինչպէս կըցանք: Դուն աշխատանքի  
աղջիկ ես. ես ալ կ'աշխատեմ աւելի, դուն կ'ոգևորես ինձի:

Սիրան. (Քոյրովին դժգոյն ու կարծես ուժասպառ կամաց մը  
կը սահի ցած ու կը նստի աթոռին):

Սահակ. (Վախցած ու շուար առաջ դալով) Սիրան, Սիրան,  
թ'նչ եղաւ քեզի. թո՛ղ, մեղան, Սիրան. թողնենք. ալ չեմ խօսիր,  
ալ ոչ մէկ բառ. երբէք, երբէք. թ'նչ ունիս. թ'նչ կ'ուզես: Ջուր  
տամ, Սիրան, ջուր կ'ուզե՞ս: (Կէս մը առջևը չորքելով՝ աղօթելու պէս)  
Սիրան...

Սիրան. (Յոզմած) Ելի՛ր, ելի՛ր. շատ անխելք բան է  
կեանք ըսուածը. անիկա կը խաղայ միայն մեզի հետ. կը խա-  
ղայ ու կը խնդայ վրանիս:

Սահակ. Ներէ ինձի, Սիրան, եթէ քեզի վշտացուցի:

Սիրան. Խեղճ տղայ. թ'նչ ներեմ քեզի, թ'նչ ներում կը  
խնդրես: Տուր ձեռքդ ինձի: Շատ բարի տղայ ես դուն, շատ  
մաքուր տղայ, շատ... (Յանկարծ տղու ձեռքը բաց կը թողնէ ու վախ-  
ցած կը ցատկէ ոտքի) Դժճն էր. դուռը զարկի՛ն:

Սահակ. (Ոտքի ելնելով ինքն ալ) Կարծեմ. ինչո՞ւ վախցար.  
երեկ որեէ հիւր մը: Ժամանակ է, ես ալ երթամ:

Սիրան. (Յանկարծ) Ո՛չ, ոչ. մնացիր. հաս, քնվա, մի՛ գը-  
նար:

Սահակ. Բայց... բայց գիտես որ ուշացեր եմ արդէն. և  
հանդիպելու եմ տպարան. անհրաժեշտ է:

Սիրան. Ո՛հ, ո՛հ, միևնոյն է. մի գնար:  
Սահակ. (Վարան) Աղէկ, քիչ մըն ալ մնամ. իսկ դուն  
գնա լուացուէ. դէմքդ փոխուի գոնէ:  
(Սիրան դուրս. Սահակ սպասողական):

Բ. Տ Ե Ս Ա Ր Ա Ն

Կը մտնեն հայրն ու Օհաննէս: Սահակ իսկոյն կը փոխուի, սառն դէմք կը  
ստանայ ու կը քաշուի քալ մը ետ:

Հայրը. (Գլո սեմէն) Այո՛, այո՛, հրամեցէք: Վայ, Սիրանը  
հոս չէ: Կը ներէք, իհարկէ, հագուստս այսպէս քիչ մը շատ  
տգեղ...

Օհան. Տգեղ. մյդ, տշխատանքի՞ հագուստը. ընդհակառա-  
կը. այնպէս կը վայլէ ձեր ձերմակ մօրուքին:

Հայրը. Նոր տակառ մը գինի եմ նուէր շատացեր ու շիշե-  
րը քաշելու վրայ եմ. բայց պատուական գինի, գիտէք, իր այ-  
գիէն. բաժակ մը բերեմ, տեսէք:

Օհան. Ծնորհակալ եմ. ճաշէն առաջ սովորութիւն չունիմ,  
և ընդհանրապէս խմիչքի հետ շատ բարեկամ չեմ:

Հայրը. (Արհամարհանքով) Հա՛. Դուք գիտէք. խելքս չի հաս-  
նիր: (Գէպի դուռը) Սիրան, Սիրան: Այս վայրկեանիս, պարոն  
Օհաննէս, մէկ տեսնեմ ուր են կորեր բոլորն ալ: (Դուրս)

\*  
\*\*

Օհան. (Քիչ ետ կը դառնայ դէպի առաջ դալով ու նոր կը տեսնէ  
Սահակին) Վայ, պարոն, դուք այստեղ էիք. չնկատեցի: Ներեցէք,  
խնդրեմ:

Սահ. (Սառն) Ոչինչ, ոչինչ:

Օհան. (Ձերմ) Բարև՛ ձեզի: Ի՞նչպէս էք:

Սահ. Ծնորհակալ եմ:

Օհան. (Իր վրան ու իր հագուստը նայելով) Ինչո՞ւ այդպէս  
զարմանքով կը նայիք ինձի, այդպէս քննական:

Սահ. (Շփոթած) Քննական, Էս, ամենակին:

Օհան. (Ժպտելով) Ուրեմն անգիտակից է: Ժուրնալիստի  
վարժութիւն, երևի: Ի՞ դէպ. անցեալները ձեր մի յօդուածը  
կարդացի: Վերնագի՞րը... չգիտեմ. այն, երիտասարդներու գա-  
ւառը չմնարու մասին. կը յիշէք:

Սահ. Այո՛, կարծեմ:

Օհան. (Միշտ ժպտուն) Ի՞նչպէս կարելի է այդ տեսակ

բաներ գրել: Վերջապէս ժամանակ է՝ քիչ մըն ալ երևոյթի պատճառները ուսումնասիրելու, հասկընալու. քիչ մը այնպէս գիտակցօրէն խնդրին մօտենալու. թէ չէ, այդպէս, օդին մէջ բացականշութիւններով. ու ձեր յաւիտենական պէտք է այսպէս»-ն ու պէտք է այնպէս»-ը. ինչպէս թէ պէտք է:

Մահ. (Թշնամբար) Ուրեմն ձեր կարծիքով պէտք չէ:

Օհան. Յամենայն դէպս ճարտասանութեամբ ու հինցած ֆռաղներով բան չենք շահի. ամենէն առաջ (Բառը հեզնոտ շնչտելով) պէտք է հասկընալ: (Սիկար հրամցնելով) Խնդրեմ, չէ՞ք կամենար:

Մահ. Ո՛չ, շնորհակալ եմ:

Օհան. Չէք ծխեր:

Մահ. Ո՛չ, կը ծխեմ. բայց... ո՛չ այստեղ:

Օհան. Եւ ինչո՞ւ:

Մահ. (Բան հասկըցնելու շնչով) Օրիորդը չի սիրեր ծխախոտի մուխը:

Օհան. (Միծաղելով) Ախ, օրիորդին համար: Է՛, ոչինչ. (առաջարկելով) հաս մը, այնպէս կոնդրապանդով. մի վախնաք:

Մահ. Ո՛չ, շնորհակալ եմ:

Օհան. Իզո՞ւր: Եւ վերջապէս պէտք է վարժեցնել օրիորդն ալ: Ենթադրենք յանկարծ ամուսինը ծխող մը եղաւ. այն ատէ՛ն:

Մահ. Այն ատեն, երևի, ամուսինն ալ կ'աշխատի կնոջ ներկայութեանը չի ծխելու, կամ գուցէ ետ սորվելու:

Օհան. Ա՛, դա արդէն ո՛չ: (Միծաղելով) Ես աւելի կը նախադասեմ կնոջմէս բաժնուիմ, քան ծխախոտէս: (Կը վառէ):

Մահ. (Ղուրջ) Կան մարդիկ որ այդ աչքով չեն նայիր կնոջ վրայ:

Օհան. Է՛, բարեկամ, թողէք: Հաւատացէք ինծի, եթէ ձեր կինը ձեզի սիրեց, ձեր ծուխն ալ կը սիրէ, ձեր մուխն ալ:

Մահ. Ուրիշ խօսքով՝ որովհետեւ ինծի սիրեց, պէտք է դառնայ հլու հպատակս:

Օհան. Պէտք է, թէ ո՛չ, ճշմարիտ, չգիտեմ. ես «պէտքէ»-ներու բարեկամ չեմ, ինչպէս ըսի. բայց այդ այդպէս է:

Մահ. (Հեզնոտ) Կը կարծէ՞ք:

Օհան. Բայց դուք իզուր կը վրդովիք. կնոջ գուցէ ամենաւելի սիրած բանը հպատակին է:

Մահ. (Մտադոտ) Ո՛չ ամեն կնոջ: Ո՞վ գիտէ՛ դուք ի՞նչ կը հասկնաք կին ըսելով:

Օհան. Ի՞նչպէս թէ: (Խնդալով) Կը հասկնամ, ինչ որ դուք կինը... կինը... (Կը մտնէ Սիրան):

\*  
\*\*

Օհան. Ա՛յ, կին, օրինակի համար: (կատակով) Չկարծեմ, որ հակառակ կարծիքի ըլլաք:

Մահ. Է՛, դատարկ խօսակցութիւն է. թողնենք:

Օհան. Ինչո՞ւ. ընդհակառակը, մանաւանդ հիմա կնոջ մը ներկայութեան:

Սիրան. Ոտքը ինչի՞ մասին է:

Մահ. (Տարցած) Գիտեմ, գիտեմ, որ շատ կան այդ տեսակի կանայք, որոնց ամենէն աւելի սիրած բանը հպատակիւն է, ինչպէս որ կ'ըսէք, որոնք ոչ կամք ունին, ոչ գիտակցութիւն, որոնք խաղալիք են միայն էրիկ մարդու ձեռքը: (Կծու) Բայց... Բայց կը սխալիք ամեն կին այդ ձեռ կարծածը չէ, ամեն կին չէք կրնար ձեռ քէֆի ուղածին պէս դարձընէք:

Օհան. (Խիստ հանդարտ) Լաւ, դիցուք թէ. ինչո՞ւ այդպէս կը տաքնաք:

Մահ. (Իրեն սանձելով) Ես... ես տաքցած չեմ: Դա իմ սովորութիւնն է, երբ վէճի բռնուիմ: Մանաւանդ... մանաւանդ երբ խնդիրը իմ սրտիս մօտիկ... իմ սրտիս մօտիկ սկզբունք ներքի մասին է: Ո՛չ, կինը էրիկ-մարդու հլու-հպատակը չէ: Կինը, իսկական կինը, կինը, այնպէս ինչպէս ես կ'ըմբռնեմ, էրիկ-մարդու ուժն է, անոր ներշնչումը, դեցուհին, առաջնորդը: Ես այդպէս կ'ըմբռնեմ:

Օհան. Չգիտեմ այն ատեն էրիկ-մարդը ի՞նչ է ձեռ կարծիքով (անփոյթ):

Մահ. Ի՞նչ:

Օհան. (Դէպի կից սենեակի դուռը) Ա՛յ, և մեր փոքրիկ նկարչուհին:

\*  
\*\*

Նուարդ. (Ուրախ-ուրախ կը նստուի դէպի տղան. գլխարկով. ձեռքին զրքերու կապոց) Բարե՛, բարե՛: Ես արդէն մտածեցի, որ եկած պէտք է ըլլաք: Ճաշին կը մնաք մեզի, իհարկէ: Վա՛յ, այնպէս անօթի եմ, այնպէս անօթի եմ:

Մահ. (Սիրանին) Իսկ ես երթամ, Սիրան. շատ ուշացայ:

Սիրան. Նորէ՛ն. չէ որ ըսի... (Կը կտրէ):

Մահ. Իսկոյն կը վերադառնամ, Սիրան, իսկոյն: Պէտքի գործ է, ան ալ ուրիշի գործը:

Սիրան. (Տեսակ մը չարացած) Գնա՛:

Սահ. Չեմ ուշանար. գնամ, կարգադրեմ ու անմիջապէս  
կու գամ:

Սիրան. (Սնտարբեր) Ինչպէս որ կ'ուզես:

Սահ. Ուրեմն առայժմ ց'ը: (Օհաննէսին թեթեւ զլուխ տալով)

Պարհն:

Օհան. Երթաք բարով, պարհն Պօղոսեան:

(Սահակ զուրս:)

\* \* \*

Օհան. Օրիորդ, չըլլամյ թէ վշտացաւ:

Սիրան. (Դժկամ) Ա՛խ, ո՛չ. ան արդէն առաջուց կ'ըսէր  
որ պիտի գնայ:

Օհան. Խեղճ տղայ է: Չգիտեմ, մարդու մէջ քիչ մըն ալ  
«ես» ըլլալու է. այնպէս քիչ մը հպարտութիւն, ինքնավստահու-  
թիւն. վերջապէս բնական պահանջ մը ինքը վարող ըլլալու,  
ինքը վերը, ինքը տէրը:

Յուարդ. (Յափշտակուած) Այո՛, այո՛, անպատճառ:

Սիրան. (Տեսակ մը ամաչած զլուխը քաշ) Բնաւորութիւննե-  
րը տարբեր են, պարհն Օհաննէս. ամեն մէկը իր տարբեր ա-  
ռաւելութիւններով:

Յուարդ. Գիտէք. Սահակը հիանալի տղայ է, շատ լաւ  
տղայ է: Միայն... միայն, քիչ մը այնպէս... ինչպէս ըսեմ.  
կարծես հրեշտակ ըլլայ:

Օհան. (Խնդրով) Ի՞նչ: Ա՛խ, դուք սատանայ: Իսկ նկար-  
չութիւննիս ի՞նչ հալի է:

Յուարդ. (Սշտուժ) Միշտ լաւ:

Օհան. Եւ իհարկէ միշտ նոյն ծրագիրները:

Յուարդ. Անշուշտ. ինչի՞ք է նման իմ կեանքս առանց այդ-  
ծրագիրների, առանց գեղարուեստի: Ես ինչ՞ու համար եմ ապ-  
րելու, եթէ մէջս եղած այդ շնորհքէն բան մը ծնելու չէ:

Օհան. (Ուրախ) Այո՛:

Յուարդ. (Ոգեւորուելով) Սպասեցէք, սպասեցէք. մյ, այս  
տարի դպրոցն աւարտեմ, այդ թուարանութիւններէն-մըւաբա-  
նութիւններէն մէյ-մը գլուխս ազատեմ ու ամբողջովին նու-  
իրուիմ իմ սիրած դործիս: Կը տեսնէք քանի մը տարիէն, կը  
տեսնէք. արդէն քոյրս ալ խոստացեր է՝ ամեն կերպ օգնէ ինծի:

Օհան. (Սիրանին) Այո՛:

Սիրան. (Կտորուած) Այո՛: (Հեզոտ) Ես ալ ժամանակ մը  
շատ սէր ունէի նկարելու, ես ալ երբեմն երազեր եմ, բայց իմ՝  
ճամբաս ուրիշ կերպ էր ձգուած: Պէտք է տան մասին հոգայի-

դեռ շատ թարմ տարիքէս, պէտք է... (Դառն ծիծաղելով) Պէտք է վարը մնայի, վաճը, մանր, սև աշխատանքի...  
 Նուարդ. (Յանդիմանելով) Միրան, Միրան:

Սիրան. (Կտրուկ, վճռակմն) Բայց ինչ որ ես ինձի համար չեմ կրնար, ուրիշի համար կարող եմ: Ատ ալ դեր մըն է վերջապէս: Ընելու եմ ձեռքէս եկածը, որ սա գոնէ ազատ ըլլայ ինքը զինքը իր հակումներուն նուիրուելու, թող սա ապրի գոնէ իր ուզածին պէս ու իրեն համար:

Օհան. Ա՛ն ալ, բայց դուք ալ: Իզուր այդպէս դառնացած կը խօսիք:

Նուարդ. (Ուրախացած, տղուն) Ձէ՞, պարոն Օհաննէս, դուք ըսէք, խնդրեմ: Երբեմն ահա ասանկ, այնպէս սիրտս կը կոտրէ որ...  
 Օհան. Հապա, Նուարդ, դուն մեզի վայրկեան մը առանձին թո՛ղ:

Սիրան. (Վախցած) Ո՛չ, ո՛չ, ինչո՞ւ: Կեցի՛ր, կեցի՛ր:

Նուարդ. (Զարմանքով կը նայի մէյ մը քողը, մէյ մը տղու երեսին. ու քիչ վշտացած) Խնդրեմ, խնդրեմ, եթէ ես ձեզի կը խանգարեմ: (Դուրս):

\* \* \*

Սիրան. (Սնհանդիստ) Նուարդ, Նուարդ:

Օհան. Թողէ՛ք, թողէ՛ք երթայ: Ես վերջը սիրտը կ'առնեմ:

Սիրան. (Շփոթուած կ'երթայ կարի սեղանին մօտ, ջրուտ խառնակ շարժումով մը սպիտակեղէնները կը վերցնէ, կը դնէ, կարծես դբողուած է:)

Օհան. (Կը մօտենայ անոր ու սեղանէն մկրատը վերցնելով՝ ժրպտուն) Կարծեմ վերջապէս պէտք է այս հանգոյցը կտրենք:

Սիրան. (Մնոր նայելէ խուսափելով) Ի՞նչ հանգոյց:

Օհան. (Միշտ ժպտուն) Հա՛, որ տեղէն սկսինք... (Յանկարծ վճռաբար մկրատը կը դնէ սեղանին) Գիտէ՛ք, որ ես կողմնակի ճամբաները չեմ սիրեր: Եւ վերջապէս ինքներդ ալ շատ լաւ գիտէք արդէն...  
 Սիրան. (Յանկարծ ցնցուելով, տեսակ մը հրամայական) Թողէ՛ք, թողէ՛ք, խնդրեմ:

Օհան. Ինչո՞ւ: Ո՛չ, ես մինչև հիմա ուղղակի խօսելու քաջուեցայ, զսպեցի ինձի, կարծես վախ ունէի որ կ'ըշտապեմ, գուցէ և աւելորդ հպարտութիւն. բայց... բայց վերջապէս ալ չեմ կրնար:

Միրան. (Թուլցած) Կ'աղաչեմ ձեզի, պարոն Օհաննէս, կը խնդրեմ ձեզի, թողէք, լռեցէք:

Օհան. (Ձարմանքով) Ինչո՞ւ սակայն: Եւ վերջապէս արդէն ուշ է ետ երթալու համար: Եթէ սխալած եմ, եթէ զգացումներս խարեր են ինծի, եթէ դուք նոյնը չէք ըզգար դէպի ինծի, նա, աւելի վատ. բայց լռել, ո՞չ, ալ չեմ կրնար:

Միրան, (Կամաց կը սանի ու կը նստի. զլուխը հակ):

Օհան. (Ձերմ) Տեսէք, ես պարզ տղայ մըն եմ, ես ձեզի ամեն բան իր անունովը պիտի ըսեմ: Ես չգիտեմ սա ինչ բան է, որ ինծի այսպէս դէպի ձեզի կը քաշէ. ես չգիտեմ անգամ, թէ իսկապէս ձեր մէջ ի՞նչն է, որ այսպէս սրտիս զարկաւ. միայն բնազդներս կ'ըսեն ինծի՝ «գնան», կը դրդեն ինծի՝ «գնան, ան է»: Իսկ ես սաստիկ կը հաւատամ իմ բնազդներուս, իմ միակ իսկական ղեկավարս անոնք են եղած կեանքիս մէջ, և երբէք ալ չեն խաբած: Ահա ես ձեր առջևն եմ. հիմա ամեն բան գիտէք: (Միծաղելով) Հիմա ալ խորհուրդ կու տամք երէկուան պէս, որ երթամ Յովսէփեանի աղջկայ հետ:

Միրան. Դուք ի՞նչպէս կը տանջէք ինծի: Միթէ չէք ըզգար, որ ձեր վարժուցը վատ է, վատ է...

Օհան. (Սառած) Վատ: Ներեցէք, ո՞չ: Եւ վերջապէս ձեր մէկ խօսքովը կրնաք վերջ դնել:

Միրան. Վերջ... Բայց չէք տեսներ միթէ, ի՞նչպէս խառնակ է գլուխս, ինչպէս ես ինքս իմ տէրս չեմ, ինչպէս... Վատ էք, վատ, վատ: Ի՞նչ ըսեմ ես ձեզի, ի՞նչ կ'ուզէք որ ըսեմ ձեզի. ես խօսելու անգամ կը վախնամ. այլևս ամեն բան կարծես շուրջս հակառակ է դարձեր. այն մտածումները, այն պարտաւորութիւնները, որոնք ես երկար-երկար շատ բնական եմ համարեր ու ազնիւ, այսօր ինծի ծնւ կը թուին, յիմար, սըխալ: Կը հասկնամք, ես հիմա այլևս չգիտեմ ի՞նչը բռնեմ, ի՞նչը թողնեմ:

Օհան. (Կտորուած) Այսինքն ի՞նչպէս, պարզ չեմ ըմբռներ:

Միրան. Թողէք ինծի այսօր, պարոն Օհաննէս, կ'աղաչեմ ձեզի: Կը տեսնէք, ես նորմալ դրուժեան մէջ չեմ. յանկարծ... յանկարծ... և վերջը ամբողջ կեանքս կը զղջամ. ես այսօր կը վախնամ ինքս ինծմէ, ես այսօր կրնամ ըներ ամեն յիմարութիւն. դուք իմ գլուխս պառոյտ կու տաք, դուք կը քաշէք ինծի, դուք կը դրդէք ինծի. ատիկա աղէկ չէ, աղէկ չէ:

Օհան. (Վիրաւորուած) Ներեցէք, օրհորդ, կը տեսնեմ, որ սխալ գործեցի: Ես կը հեռանամ: (Կուղէ դուրս):

Միրան. (Ցանկարծ առջ նստուելով թափով) Պարոն Օհաննէս, պարոն...

Օհան. (Կէս ճամբին կանգ առնելով) Օրիորդ:

Միրան. (Կը մտննայ անոր կը կանգնի գէտ ու քնքշանքով) Վի-  
բաւորութեցաք:

Օհան. Ո՛չ, օրիորդ, իրաւունք չունիմ:

Միրան. (Պաղատանք-փաղաքշանք) Մի վիբաւորուիք, կը խընդ-  
րեմ ձեզի: Հասկցէք ինծի: Հասկցէք հոգեկան վիճակս: Կը խօ-  
սինք մէկ ուրիշ անգամ, երբ գլուխս աւելի պարզ ըլլայ: (Ձեռ-  
քը մեկնելով) Մի բարկանաք:

Օհան. (Կը բռնէ ձեռքը. ու կը նային իրար ջերմ ու երկար. լուռ.  
վերջը կամայ) Ուրեմն... Էրբ դամ:

Միրան. (Տղու դէմքէն կախուած, տարուած) Ե՛րբ որ կը կա-  
մենաք:

Օհան. Վաճղը, մի՛ւս օր, կիրակի՛:

Միրան. Ե՛րբ որ կը կամենաք: Ուրեմն ալ չէք բարկա-  
ցած:

Օհան. (Բարձրաձայն) Բարկանամ, հիմա: (Երկու ձեռքով ան-  
գամ մըն ալ պինդ թափ կու. տայ անոր ձեռքը ու բաց թողնելով՝ ուրախ  
ու աշխուժ) Ո՛չ. հիմա ես ուրախ եմ միայն, ուրախ, բոլոր սըր-  
տովս: Այսօր, թէ վաղը, երբ որ կ'ուզէք. բայց իմ պատասխա-  
նըս ես առի արդէն: (Յափշտակուած) Ահա իմ պատասխանս,  
դուք, ձեր դէմքը, ձեր նայուածքը. ահա իմ պատասխանս ձեր  
աչքերուն մէջ: (Ձուարթ ու կատակով) Աղէկ, կը դիմանամ երկու  
օր ալ: (Դուրս:)

Գ. Տ Ե Ս Ա Ր Ա Ն

Միրան. (Անոր հետեւելով քիչ-քիչ ետ կ'երթայ մինչեւ ծակտի  
դուռը, ուր թինկ տուած կը մնայ գլուխը յենած պատին: Վերջը յան-  
կարժ վայրի ուրախութեամբ կը նետուի առայ, կը բռնէ ածուի թիկուն-  
քէն ու նորէն կը թաղուի իր մտքերուն մէջ:)

Հայրը. (Կը մտնէ ձեռքը շիշ մը գինի ու բաժակ մը) Ա՛յ, մէյ  
մը համը տեսէք: (Ձարմանքով կը նայի շուրջը:) Վայ, գնացողը ան  
էր: Ափսո՛ս: (Վար դնելով ձեռքինները:) Տեսար, Միրան, որ կ'ըսէի  
ճիշտ 65 շիշ է դուրս գալու: Բան մը որ կ'ըսեմ, ըսածս գի-  
տեմ. 63 շիշ եղաւ. երկու շիշի չափ ալ ո՛րժամ ու խմած՝ ճիշտ  
քեզի 65: (Յաղթական) Տեսար հիմա աչքիս չափը:

Միրան. (Յրիւ) Հը՛մ:

Հայրը. Ինչպէ՛ս թէ ճերմ: Բայց աղէկ յոգնեցայ հա՛ն. Կա-  
տակ է, ամբողջ տակառ մը: Բայց հիմանալի գինի է, Միրան,  
սքանչելի գինի: (Շիշը լոյսին բռնելով). Ա՛յ, հիմա քէ՛ֆս տեղն է:

**Սիրան.** (Սրտնեղ) Է՛, երնէկ քեզի, որ քանի մը շէշ գինիով աղպէս ոգևորուել կընաս:

**Հայրը.** Վահ. դուք որ բերնի համ չունիք. դուն թ'նչ գիտես ինչ բան է գինին: Ո՛չ դուն, ոչ ալ անիկա, յիմարը, ձըգեց գնաց: Է՛, նոր ճահիլներդ, դուք արդէն ոչ մէկ բանէ համ առնելու շնորհքը չունիք, ոչինչ վայել չէք կընար, ոչ մի բանով հարբենալ չգիտէք: Է՛, մենք ուրիշ տեսակի մարդիկ էինք մեր ճահիլ օրերուն:

**Սիրան.** (Մտածկոտ) Գուցէ իրաւունք ունիս, հայր:

**Հայրը.** (Մաղրով) Գուցէ: Ի՞նչպէս թէ զգուցէ:

**Սիրան.** (Յանկարծ ողբերուելով) Ճիշտ է, հայրիկ: Տուր ինձի, տուր ինձի քու գինիէդ. ես ալ կ'ուզեմ խմեմ քու գինիէդ, ես ալ կ'ուզեմ... (Քայլ մը առաջ գնալով):

**Հայրը.** (Ձարմանքով) Ըհը՛. նոր խելքի եկար: (Տեսակ մը գինիին շիշը պաշտպանելու շարժումով) Համբերէ, կամաց-կամաց: Գինին անմասն բան է, թ'նչ կարծեցիր. միայն լի հարկէ այսպէս ընտիր ու անապակ գինին. գինիի ու բարեկամի միայն ընտիրը. քնացածը թոյն է:

**Սիրան.** (Յափշտակուած) Այո՛, ընտիրը, ընտիրը, միայն ընտիրը... (Անդուսպ ուրախութեամբ) Հայրիկ, գինիի ու բարեկամի միայն ընտիրը:

**Հայրը.** (Ապշած կը նայի անոր): Վահ. առանց խմելու գինովցար: (Կասկածոտ) Չըլլած թէ արդէն խմեր ես:

**Սիրան.** (Ախտիրտ ծիծաղելով կը նետուի բազկաթոռի մէջքին, գրեթէ պառկած, տարածած թիւերով) Այո՛, հայրիկ, խմեր եմ, խմեր եմ, խմեր եմ:

**Հայրը.** Ե՞րբ. այդ թ'նչպէս, որ ես չիմացայ: Գողունի՛ (Ծիծաղելով) Համ, համ, համ, հարբէր ես:

\* \* \*

**Տիրուհի.** (Գլխարկով նախոյի դռնէն) Վայ, հայրիկ, քէֆդ տեղն է:

**Հայրը.** (Միշտ ծիծաղելով) Միբանը... Միբանը հարբեր է:

**Տիրուհի.** Չէ՛ հա: (Աղջկան դառնալով) Միբան...

**Սիրան.** Ընտիր, ընտիր գինի:

**Հայրը.** (Միշտ ծիծաղով կը վերցնէ շիշը) Գողցեր է գինիէս, գողցեր է: Ա՛յ, չէի կընար երևակայեր: (Դուրս):

**Տիրուհի.** (Գլխարկով, հովանոցը ձեռքին կեցած է արջկան կողքին, աչքերը անթարթ անոր դէմքին):

Սիրան. (Կամաց մը կը բարձրանայ ու կը նստի. հանգիստ) Իմ վիճակս ելաւ, Տիրուհի:

Տիրուհի. Այո՛. կը տեսնեմ:

Սիրան. Ուրախ չե՞ս:

Տիրուհի. (Մտածկոտ) Ուրեմն դէպի սիրած սարերը... (Հեզնոտ) Խեղճ Սահակ:

Սիրան. Է՛, ինչո՞ւ խեղճ. ես անոր ի՞նչ էի տալու. կ'անցնի քանի մը օր, կը վարժուի, վերջացաւ գնաց:

Տիրուհի. (Գլխով կ'ընէ) Հը՛մ: Հօրդ համար մեծ սիւրբերիդ է ըլլալու. այնպէս սորված է քու թեկիդ տակ:

Սիրան. Իմ պարտքս կատարեր եմ ես. հանգիստ է խիղճըս: Նուարդի համար ալ կ'աշխատեմ օգնեմ հեռուէն ալ. որչափ որ կըրցայ. թո՛ղ շարունակէ, թո՛ղ առաջ գնա...

Տիրուհի. Անշո՛ւշտ, անշո՛ւշտ: Միայն հիւանդի հաշուին սաստիկ պիտի չի գայ:

Սիրան. Է՛, ի՞նչ ընեմ. քիչ մըն ալ թող միւսները մըտմըտան: (Գրգռուած) Վերջապէս... ես ալ մարդ եմ վերջապէս: Ա՛յ, որ այսպէս ետ կը նայիմ անգամ մը իմ ապրած կեանքիս. ինչի՞ է նման. անապանտ. մանր-մունր հոգսեր, ցաւեր, ու զո՛րջ, զո՛րջ: Ո՛չ, ո՛չ ալ չեմ կրնար, ալ չեմ ուզեր. ես ալ ունիմ իմ պահանջներս, ես ալ կ'ուզեմ զգամ ու ապրիմ: Ես ալ կ'ուզեմ ապրիմ, Տիրուհի, կը հասկընաս, ես ալ կ'ուզեմ ապրիմ: Կ'ուզեմ ապրիմ ինձի համար, վերջապէս անգամ մըն ալ ինձի համար:

Տիրուհի. (Ընկճուած) Ապրէ, ապրէ, պէտք է ապրի:

Սիրան. Բայց դժու ինչու այդպէս. ուրախ չե՞ս:

Տիրուհի. Է՛, թո՛ղ ինձի: (Կտակի տալով) Նախանձ:

Սիրան. Անխեղք:

Տիրուհի. (Դառն) Ուրեմն այս օրուընէ մեր ճամբաները ալ կը բաժնուին իրարմէ:

Սիրան. Ինչպէ՞ս թէ. ինչո՞ւ:

Տիրուհի. Մինչև հիմա կարծեր էի, մենք միշտ ենք զոյգ գնալու: Ու պինդ համոզուած էի, որ այդ բոլորը զայրոյթի, բողոքի ալիքներ են միայն որ կու գան ու կ'անցնին սրտիդ վըրայով, ինչպէս եկեր ու անցեր են իմ վրայէս: Ես քեզի ալ ինձի նման կարծեցի. ինձի նման անընդունակ ապրելու ինքդ քեզի համար, ինձի նման միայն աշխատաւոր ձեռք մը ուրիշներու կեանքը դիւրացնելու: Սխալուեր եմ. քու մէջը կ'իմն է նստած. ապուշը միայն ես եմ աշխարհիս երեսին:

Սիրան. (Վրայ իյնալով՝ կարեկցոտ) Տիրուհի, Տիրուհի...

Տիրուհի. (Խիստ ու իրմէն հեռու պահելով) Ա՛, ո՛չ. իզուր:

Դուն կը խղճաս ինձի: Դա վատ է, քեզի համար շատ է վատ: Խղճալը շատ աւելորդ ու շատ անյարմար բեռ է իրեն համար ապրիլ ցանկացողին: Ով իրեն համար ապրիլ կ'ուզէ, խղճալը պէտք է մէկդի դնէ: Գնահըն ճամբադ ու ետ մի նայիր երբէք, երբէք, ոչ ինձի, ոչ միւսներուն: Այդ ճամբով դնացողը ետ նայելու չէ. յիշէ Դովտի կնոջը...

\*  
\* \*

Սահակ. (Շնչատ ու զուարթ կը նետուի ներս). Ահա և ես: Որ ըսի չեմ ուշնար:

Սիրան. (Յուզուած ու չոր) Այդպէս վատմհ ես, որ չես ուշացեր:

Սահակ. Ինչպէ՞ս թէ:

Սիրան. Իսկ ինձի կը թուի, որ շատ ուշացար, շատ:

Սահակ. Է՛հ, կըքով մի խօսիր. դեռ հազիւ կէս ժամ անցաւ: Տես, այնպէս շտապեր եմ: Զոքէ: Երևի բարկացեր ես, որ չլսեցի քեզի, բայց վերջապէս երեխայ չես. պէտք է հասկընայիր որ պարտական էի երթալու:

Տիրուհի. (չիղնոտ) Պարտակամն, պնդաք: Է՛, դուք ալ. յիմանք բառ. պնդաքն ինչ բան է:

Սահակ. (Ժպտուն) Մի՞թէ:

Տիրուհի. (Սիրանին) Ինչո՞ւ ես անհանգիստ. քաջ եղիր, անփոյթ ու ետ մի նայիր. յիշէ Դովտի կնոջը... (Դուրս):

\*  
\* \*

Սահակ. (Զարմանքով ու ծիծաղով) Ի՞նչ կ'ըսէ այդ աղջիկը:

Սիրան. (Խէթ) Զգիտեմ:

Սահակ. Դեռ բարկացած ես: Արժէ, հոգիս: Աղէկ, թո՛ղ, կը բարկանաս մէկ ուրիշ անգամ. հիմա այնպէս չգիտեմ ինչու սիրտս տեսակ մը լիքն է, ու հետդ խօսիլ կ'ուզէի. եկ՛ւր, նստէ:

Սիրան. (Սեղանի վրայ բանով մը զբաղուած. թիկունքը տղուն)

Սահակ:

Սահակ. Հա՛:

Սիրան. Քեզի բան մը ունիմ ըսելու:

Սահակ. Հապա՛:

Սիրան. (Կէս մը դէպի տղան գառնալով) Զգիտեմ ինչպէս արտայայտեմ միտքս, որ ինձի սխալ չհասկընաս: Դուն գիտես, որ քեզի սրտանց կը համակրեմ ես, բայց... բայց պէտք է որ անգամ մը պարզ խօսիմ:

Մահակ. (Անհանդիստ) Ի՞նչ բան է դա:

Սիրան. Ոչինչ, չվշտանաս. միայն ինձի կը թուի, որ մենք իզուր խօսք ենք տուած իրարու. մէջտեղը կարծես թիւրիմացութիւն մը կայ, տեսակ մը...: Ես ու դուն անշուշտ շատ լաւ բարեկամներ ենք, շատ լաւ ընկերներ, անշուշտ. բայց... բայց ամուսնական կապ՝ ո՛չ: Չե՞ս նեղանալու, չէ՞, որ այսպէս պարզ հետք կը խօսիմ. ես պարտական եմ քեզի հետ պարզ ու անկեղծ ըլլալու. այնպէս չէ՞: (Քիչ լուռ:) Այնպէս չէ՞:

Մահակ. (Ցրուած) Ինչպէ՞ս:

Սիրան ինձի պիտի հասկընաս չէ՞: (Քիչ լուռ:) Այնպէս նըկատէ, որ մեր մէջ ո՛չ այն հին խօսակցութիւնն է տեղի ունեցեր, ո՛չ ալ այս: Այո՞:

Մահակ. Ինչպէս որ կը կամենաս:

Սիրան. Եւ մեր յարաբերութեան մէջ իհարկէ ոչինչ չի փոխուիր: Ոչինչ, բոլորովին ինչպէս առաջ:

Մահակ. Ինչպէս որ կը կամենաս:

Սիրան. Անշուշտ, անշուշտ: Գիտե՞ս, բարեկամութեան համար բոլորովին ուրիշ տեսակի մարդիկ կը յարմարին իրար, ամուսնութեան համար ուրիշ: Ես ու դուն միշտ հրաշալի բարեկամներ ենք եղած իրարու. ու այդպէս ալ մնանք միշտ: Այնպէս չէ՞:

Մահակ. Ինչպէս որ կը կամենաս:

Սիրան. Շատ, շատ շնորհակալ եմ քեզմէ: Ուսերէս կարծես ահագին բեռ մը գլորեցիր: Շնորհակալ եմ քեզմէ շատ, շատ, անչնփ: (Դուրս:)

\*  
\*  
\*

Մահակ. (Քարացած կեցած է աչքերը մէկ կէտի վերջը կամաց կը մօտենայ սեղանին ու դանդաղ շարժումով կը վերցնէ զխտրիկը)

Շուարդ. (Կը մտնէ, կը նայի շուրջը. լուրջ ու մտածկոտ կը մօտենայ տղուն) Մահակ, քոյրս ինչո՞ւ այսպէս տխուր է այս քահի օրը. Ի՞նչ կը կարծես:

Մահակ. (Բեկուած) Չգիտեմ:

Շուարդ. Իսկ ես գիտեմ. ես հիմա կը հասկընամ. մենք ենք, մենք անոր ոտքերը կապողը. մենք բոլորս՝ եղբայրս, քոյրս, ես: (Խորհրդաւոր) Ես հիմա գիտեմ:

Մահակ. Այո՞... կապողը: (Առանց անոր նայելու) Մնաս-բարձ՝, նուարդ:

Շուարդ. Կ'երթնաս Ո՛չ. ես չեմ ուզեր, որ մեզի համար

ան դժբաղդ ըլլա: Չէ, Սահակ, պէտք չէ, որ բոյրս դժբաղդ ըլլա:

Սահակ. Թող ըլլա... Թող ըլլա երջանիկ (կը բղկի ու զըսպի ջանալով կ'ուզէ դուրս)

Նուարդ. (Յուզուած ու կենտրոնացած) Չէ, չէ...

Սահակ. Թող ըլլա երջանիկ: (Տխուր ու խորունկ) Մնասբարով, Նուարդ: (Չերմ կը թօթուէ ձեռքը ու դուրս)

Նուարդ. (Սպաշտ ու յուզուած կը նայի ետեւէն):

Լեւոն Եանթ

(Վերջը յաջորդ համարում)

## ՀԻՒԱՆԴ ՄԱՐԴԸ \*

(Բ. Ե ս ե ռ ճ ի)

Դ.

Թիրքիական ցենզուրան.

ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Չափազանց կըթուփինք—Թիրքիական լրագիրները—Ցենզուրական դէպքերի նմուշներ—Ուղղած Աստուածաշունչը—Սրբազրուած Ղուրանը: Գիժ կովը—Քաղաքականութիւնը մամուլի մէջ:

Ինչպիսի կըթուփինք, ինչպիսի յառաջադիմութիւն:

Այդպէս էի ես կարծում, երբ տեսնում էի շոգենաւի վրայ նստած արիստոկրատ թիրքերին, որոնք զնում էին դէպի վիլլանները և Մարմարա ծովի ամարանոցները և ճանապարհի

\*) Տես «Մուրճ» № 10.